



Հոր

ՃՐՄԱԳ



Բ.Տարի : Թիւ 2

Եռամսեայ թերթիկ
Ապրիլ 2016

Հրատարակութեամբ
Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի շրջանի վարչութիւն.



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՄԱՐԶԻԿ»Ի, ԹԻԻ 386-387

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄՕՏԵՑՈՒՄՈՎ



Մէկ օրէն միւսը կարելի չէ
պատասխանատու ըլլալ եւ հաւաքա-
կանութեան մը ճակատագիրը տնօրինել:
Աշխարհի բոլոր օրինագիրքերը մէկու մը
պատասխանատուութիւն վստահելու համար կը
սահմանեն տրամաբանական ժամանակ: Ի վերջոյ,
թեկնածուն պէտք է ճանչնայ իր ստանձնելիք
պատասխանատուութիւնը, գիտնայ իր ընելիքը,
ծանօթանայ իր դիմագրաւելիք դժուարութիւններուն եւ
ըստ այնմ պատրաստ ըլլայ զանոնք դիմագրաւելու:
Պատասխանատուութիւնը կեցուածք է, խօսք է ու գործ է:
Ու այս բոլորէն առաջ՝ որոշ ապահովութիւններ շնչող
սեփական անձի օրինակ է, որ երկար տարիներու
փորձառութեան, զոհաբերութեան եւ անշահախնդրութեան
հարազատ ու համոզիչ վկան կրնայ ըլլալ:
Պատասխանատուութիւնը սակարկութիւն չի ճանչնար:
Կէս կատար կամ ժամանակաւոր պատասխանատու-
իւններ չեն կրնար ըլլալ: Մարդ կա՛մ լիիրաւ պատասխան-
ատուութիւն կը ստանձնէ կամ երբեք չի ստանձնէ:
Կարելի չէ պատասխանատուութեան դիրքերու վրայ ըլլալ
եւ անպատասխանատու ընթացք ունենալ, ծոյլ ու
անտարբեր ըլլալ: Կարելի չէ պատասխանատու
մարմիններու մէջ ըլլալ եւ գործել ու անընդունակ ըլլալ,
անկամ ու անկար ըլլալ:

Իրաւունքի եւ պարտաւորութեան հասկացողութեան
մէջ, պատասխանատուն ունի յաւելեալ պարտաւորութեան
իւններ՝ քան հասարակ մահկանացուն: Չէ՞ որ ան
յաւելեալ փորձառութիւն, գիտութիւն եւ հմտութիւն ունի
իր ստանձնած գործին մէջ: Եթէ չունի այդ բոլորը՝ պէտք չէ
ըլլայ պատասխանատու, իսկ եթէ ունի՝ պէտք չէ

Հ Ա
Լ
Մ Մ
Ը Ե
Լ
Մ Օ

ՄԱՐՅԻԿ

Մարգիկ ամսագիր

զլանայ իր գիտցածը այլոց տրամադրութեան տակ դնելու՝ վասն հաւաքական գործի յաջողութեան:

Պատասխանատու մարդը քաջ կ'ըլլայ: Ան չի վարանիր ընդունելու իր յաջողութիւններն ու ձախողութիւնները: Յաջողութիւնները կը վերագրէ հաւաքականութեան, իսկ ձախողութիւնները՝ իր անձին, որ գլխաւոր պատասխանատուն է տուեալ գործին: Ձախողութիւններէն ուսանելի դասեր կը քաղէ ան՝ ապագային չկրկնելու համար զանոնք: Պատասխանատու մարդը չքմեղանքներ չի փնտրեր իր ձախողութիւններուն համար: Ամէնէն դիւրին ձեւն է այդ պատասխանատուութենէ խուսափելու համար: Ո՛չ ալ ժամանակի եւ միջավայրի պայմանները յանցաւոր կը գտնէ ան իր անճարակութիւնը արդարացնելու համար: Պատասխանատու իր հանգամանքով ան պարտաւոր է սկիզբէն այդ բոլորը նկատի ունենալ, նախապատրաստուիլ եւ ըստ այնմ քայլեր առնել: Ուշացած մարգարէութիւնները օգտակար չեն կրնար ըլլալ այս պարագային:

Պատասխանատու ըլլալու համար անպայման պատասխանատուութիւն ստանձնելու կարիքը չկայ: Հաւաքական մեր կեանքին մէջ բոլորը կոչուած են պատասխանատու ըլլալու իրենց կեցուածքներուն եւ արարքներուն: Վա՛յ անոնց, որոնք պատասխանատուութեան զգացումէ կը հրաժարին, երբ վարչական պարտաւորութիւններէ հեռու կը մնան: Վա՛յ նաեւ անոնց, որոնք իրենց պատասխանատու ըլլալը կը յիշեն, երբ միայն վարչական արժեքներ կը վայելեն: Պատասխանատու մօտեցումը կեանքի ընթացք է, ապրելու ոճ է, մտածելու ձեւ է, զոր մարդիկ իրենց մէջ կ'ունենան, պէ՛տք է ունենան, գիտակցական իրենց կեանքի առաջին օրէն մինչեւ վերջին օրը, այն օրը, երբ այս անգամ իրենց անշնչացած մարմինը պատասխանատու կերպով կը գրկէ այն դրօշը, որուն ծառայած էին անոնք իրենց կենդանութեան եւ որուն համար կ'արժէր ապրիլ ոչ թէ մէկ, այլ հազա՛ր պատասխանատու կեանք:



**Հ.Ս.Ը.Ս.ի մէջ ըլլալ՝ կը նշանակէ
Հայաստանի՝ հողին վրայ ըլլալ
Սփիւռքի ապահայացնող տիտուր
ու տժգոյն պայմաններուն մէջ:**



Սկաւառակաւն Գիտելիքներ

ՏԻՊԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆ

Քաղաքացիութիւնը երախտագիտական յարաբերութիւն մըն է անհատի մը եւ անոր ապրած երկրին մէջէն:

Քաղաքացին այն անհատն է, որ կ'ապրի երկրի մը մէջ(ոչ անպայմանօրէն իրը), ունի անոր հպատակութիւնը եւ ենթակայ է այդ երկրին օրէնտադրութեան:

Քաղաքացին իր հանգամանքով, իբրեւ այդպիսին. Կը վայելէ պետութեան պաշտօնական ճանաչումը: Ան ունի իրաւունքներ, առաւելութիւններ , պարտականութիւններ եւ պարտաւորութիւններ. Որոնցմէ ընդհանրապէս զուրկ է ոչ-քաղաքացին: Փոխադարձաբար, պետութիւնը ունի պարտաւորութիւններ՝ քաղաքացիին նկատմամբ:

Երկրի մը կը վայելէ իր քաղաքացիներուն հաւատարմութիւնը, երբ անհատին կոտայ հնարաւորութիւնը՝ առաւելագոյն չափով իրագործելու իր անհատական ծրագիրները եւ հետապնդելու իր անձնական նպատակները:

Փոխադարձաբար, տիպար քաղաքացին պարտաւոր է մասնակցելու-

-Երկրի քաղաքական կեանքին: իր առաջարկներով եւ գործունէութեամբ ան կը ճոխացնէ երկրին քաղաքական կեանքը:

-Ունի ազատութիւնը պետութիւնը պատասխանատու դարձնելու իր անձին, պետական պաշտօնեաներուն որդեգրած քաղաքականութեան եւ գործունէութեան նկատմամբ:

- Պարտաւոր է հնազանդիլ երկրի օրէնտրութեան:

- Պարտաւոր է վճարել տուրքերը:

- Պէտք է գործունէալ ըլլայ :

- Իր մասնակցութիւնը կը բերէ երկրի բարօրութեան, կը պաշտպանէ, կը խնամէ եւ կը ծառայէ անոր:

Անպայմանօրէն , մարդիկ իրենց ազգային պատկանելութեան քաղաքացիական պատկանելութիւնը չեն ունենար:

Հ.Մ.Ը.Մ. (Արի- Արենուշ)

Բ.Կարգ

Հ.Մ.Ը.Մ. ԾՐԱԳԻՐ ՆՊԱՏԱԿ

**ա) Պատրաստել Ֆիզիքական տոկուն,
իմացական եւ հոգեկան բարձր արժանիքի
տէր հայեր եւ տիպար քաղաքացիներ**

Բարիկենդան

5 Փետրուար 2016թ. (Ալմելօ). Բարիկենդանի առթիւ կազմակերպուեցաւ մանուկների խրախճանք եւ ընտանեկան ՊԻՆԿՕ-Ի խաղ. օրուայ ձեռնարկին ընկերային յանձնախումբի անդամուհիները զբաղեցուեցան մանուկների դիմակից ներք զծելով եւ գունաւորելով:



Նաեւ օրուայ ձեռնարկին գտնուեցաւ մի անակնկալ փոքրիկներուն շատ սիրելի յայտնի երգչուհին Թալին. (որն արդէն կ'գտնուէր Նեղրլանտական թագաւորութեան)։ Բարիկենդանի խրախճանքի աւարտին Թալին-ը նուէր ներ բաժանեց բոլոր ծպտուած մանուկներուն։

Բարիկենդանի ձեռնարկներուն աւարտին ընկերային յանձնախումբը շարունակեց երեկոյն



ՄԿԱՌԻՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ

Ով Հայ արի, նախ բարձրացիր.
Մարմնով, մտքով հսկայ դարձիր.
Ջանք՝. ճիճ թափէ դուամեն օր.
Գործադրելու բարիք մը նոր:

Հնազանդէ մեծերուդ մի՛շտ,
Մի՛ պատճա՛ռեր ոչ ոքի վիշտ.
Ազգիդ համար միշտ աշխատէ,
Եղիր առոյգ եւ ճիշդ դատէ:





Հ.Մ.Ը.Մ. Ալմելո ի ոտնագնդակի (Ֆութպոլ ի) խումբերը

-Մեծերու (սրահի) ոտնագնդակի խումբ .

Մարզիչ: Հայաստան Սարգիսեան .

Մարզիկներուն թիւը : 10.

(Յակոբ Մարաշեկեան. Արման Խաչիկեան. Գեւորգ Թոպեան. Արմեն Վաթիճեան. Արշամ Վաթիճեան. Ճագ Յակոբեան. Ազատ Պօղոսեան. Գարլօ Գրիգորեան. Խաչիկ Տեմրիքեան Եւ Անդրէ Մարտիրոսեան):

Փորձերը : Ա - Շաբաթուայ (Երեքշաբթի եւ Հինգշաբթի) օրերը ժամը 19:15ին մինչեւ 21:00. Հ.Մ.Ը.Մ. Ալմելո-ի սրահին մէջ:
Բ – Ամսուայ (1եւ 3)-րդ կիրակիները Ալմելո-ի Sport Park սրահին մէջ:

-Փոքրիկներու (սրահի) ոտնագնդակի խումբ .

Մարզիչ: Հայաստան Սարգիսեան .

Մարզիկներուն թիւը : 14.

(Հերոս Սարգիսեան.Վրէժ Ամիրխանեան.Վարդան Մարտիրոսեան. Ռազմիկ Գեորգեանն. Փոլ Յակոբեան. Ճան Օգճեան. Թօնի Արմեն. Դաւիթ Ասլանեան. Հերոս Աբրահամ. Հովիկ Բաֆֆի. Ռոստոմ Գերագոս. Վահիկ Տէր Պօղոսեան. Գառնիկ Տէր Պօղոսեան. Յակոբ Մելքոնեան):

Փորձերը : Ամսուայ ամեն Ուրբաթ օր ժամը 18:00են մինչեւ 19:15 Հ.Մ.Ը.Մ. Ալմելո-ի սրահին մէջ:



Հայ Սկսուտին օրուայ եւ Մայրենի Լեզուի օրուայ Տօներ Ալմելօ-ի մէջ

Ինչպէս ամէն տարի այս տարի եւս , Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ Մեկուսի Շրջանի սկսուտական կազմը. Շաբաթ. 20 Փետրուար 2016թ. ին Հայ սկսուտի օրուայ տօնի առթիւ որն նուիրուած էր Միութեանս հիմնադրութեան 20-րդ տարելիցին. գիշերեցին Ալմելօ-ի Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Գալուստ Կուլպենկեան սրահին մէջ:

Օրուայ ձեռնարկին առաջին ծրագիրն էր ըստ սովորութեան սկսուտները գրադուեցան Եկեղեցւոյ մաքրութեան աշխատանքների (Երեց Պարմանուհի, Արի Արենուշ եւ Գայիկ Արծուիկ բոլորն ալ ճիշդ չի խնայեցին այդ ձեռնարկին). ուր ետք Ալմելօ-ի Ս.Գ.Լ.Ե.ւոյ Գալուստ Կուլպենկեան սրահին մէջ , շարունակուեցաւ սկսուտական դասընթացները:



Դասընթացները սկսելէ առաջ Եղբ. Սեւան Կորկիսեան (խմբապետ) ներկայացուց միութեանս 20 ամեակի հիմնադրութեան ամփոփ պատմական ակնարկ եւ Վարդանանց տօնի պատգամը . ետք սկսուեցաւ Արի Արենուշ Բ.Կարգի դասընթացները . ուր ցուցադրելով փոխանցեցին , Քոյր Մարիամ Մխիթարեան (Հ.Մ.Ը.Մ. սկսուտական բաժանումները , կարգեր եւ աստիճաններ) , Քոյր Բիդա Մուրատեան (Արշաւ բանակում) եւ Քոյր Դանիա Ատումեան (Պահակութիւն) թեմաները



Օրուայ դասընթացներուն Եդր. Ճագ Մատաղուտողեան (Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ-ի մասնաճիւղի Խմբապետ) ցուցադրելով ներկայացուց Նախնական Օգնութեան (Ա եւ Բ կարգերու) գիտելիքները,



Ազգային նիւթերը անպակաս էր օրուայ ձեռնարկին , ուր Քոյր Փաթիլ Տատուրեան (փոխ խմբապետուհի) ներկայացուց (Հայաստանի Խորհրդայնացումը եւ Անմիջական Հետեւանքները) եւ (Փետրուարեան Ապստամբութիւնը) նիւթերը:

Ուշ գիշերին Հոգեշնորհ Տէր Արէն վարդապետ Շահինեան այցելեց սկաւաւներուն եւ օրհնութիւններով ողջունեց ներկաներուն, հետաքրքրական երիտասարդական հարցումներուն պատասխան ստացան ներկաները, նա իր առաջին հանդիպումն էր:



Գիշերուայ պահակութեան պարտականութեան ցուցակը կազմելէ ետք պէտք էր սկաւաւները հանգստանային պատրաստուելու յաջորդ օրուայ ծրագիրներուն:



Կիրակի 21 Փետրուար 2016թ. Հ.Մ.Ը.Մ. Ալմելո մեկուսի շրջանի սկաուտները առաւօտ շուտ (նախաճաշէն ետք) խմբապետի սուլիչով սկաուտական տարագներով պատրաստ խմբուեցան սրահին մէջ. ուր սկսուեցաւ երկրորդ օրուայ նախատեսուած ծրագիրները: Սկաուտները մաս կազմեցին Ալմելո ի Ս.Գ.Լ. Եկեղեցւոյ պատարագի արարողութեան. ուր ետք յիշատակի լուսանկարուեցան Ալմելո-ի Հոգեւոր Հովիւ Տէր Մաշտոց Քահանայ Պաղտասարեանի եւ Հոգեշնոհ Տէր Արէն վարդապետ Շահինեանին հետ:



Պատարագը աւարտին, պատրաստուած էր Ալմելո-ի Ս.Մեսրոպ Մաշտոց կիրակնօրեայ դպրոցին հետ Գրական Երեկոյ .նուիրուած Հայ Սկաուտի օրուայ եւ Մայրենի Լեզուի օրուայ տօներու առթիւ:



Հոգեշնորհ Տէր Արէն վարդապետ Շահինեանի եւ ներկաներուն (Հայր Մեր) ով յայտարարուեցաւ օրուայ ձեռնարկին բացումը : Յայտագիրը սկսաւ Սկստուական բոլոր կազմը միասնաբար Ալմելօ-ի Ս.Մ.Ս.Կիրակնօրեայ դպրոցի աշակերտներուն եւ ներկաներուն հետ. Արտասանուեցաւ Հ.Հանրապետութեան օրհներգը (Մեր Հայրենիք) ապա Յառաջ Նահատակ , ապա Քոյր Ռօզա Միրյօեան արտասանեց Ուխտ Արարատին արտասանութիւնը : Կիրակնօրեայի աշակերտները արտասանեցին Մայրենի լեզուի տօնի առթիւ նախապատրաստուած արտասանութիւնները եւ երաժշտութիւնները նրանք ջերմ խանդավառութիւն պատճառեցին ներկաներուն:



Օրուայ բանախօսն էր Եղբ. Մեւան Կորկիսեան(խմբապետ) ուր փոխանցեց ներկաներուն միութեանս 20 տարուայ տարիներուն տարուած աշխատանքները, ապա անկարելի էր չանդրադառնալ միութեանս հիմնական նպատակին (Պատրաստել ֆիզիկապէս տոկուն, իմացական եւ հոգեկան բարձր արժանիքի տէր հայեր եւ տիպար քաղաքացիներ): Ուր այսօր տիպար Հ.Մ.Ը.Մ.ական քաղաքացի ունենալու նախատեսուած ծրագիրները (*արտասանելով Հ.Մ.Ը.Մ.ը այն նախապատրաստական օճախն է ուր մանուկ եւ պատանին սկզբնական հիմքը կ'ստանան այդ ուղերձին*):



Ինչպէս ամէն տարի եւս այս տարի եւ ըստ մեր մասնաճիւղի աւանդական սովորութեան սկսուտները նախապատրաստած էին պահքի տաք ոսպէ ապուր , ուր բանախօսը հրաւիրեց փակման խօսքը եւ ապուրին օրհնութիւնը կատարէ Հոգեշնորհ Տէր Արէն վարդապետ Շահինեան ը:

Երկօրեայ ձեռնարկներուն միութեանս սկսուտական օժանդակ յանձնախումբի պատրաստութիւնները եւ աշխատանքները ինչպէս նախորդ ձեռնարկներուն եւս այսօր ներկայ էին:



Հ.Ս.Ը.Ս. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

3) Գործառնության / կատարողական գործոններ

Գ– Երիտասարդության ներգրավումը

Երիտասարդությունը բաւարարելու համար, արհեստագիտությունը անհրաժեշտ է, բայց ատիկա միակ խնդիրը չէ: Հետեւեալները կարգ մը բացայայտ մարտահրաւերներ են.-

-Առաջին, անհրաժեշտ է գրաւել ուշադրությունը 11-էն 16 տարեկան երիտասարդներուն, յատկապէս ակուտներուն, կեանքի կոչելով արդիական եւ մասնակցողական ծրագիրներ: Կ'ապրինք դարաշրջան մը, որ յառաջ կը շարժի արդի արհեստագիտութեամբ եւ անոր արդէգրման ծարար ունի, բայց նաեւ պէտք ունի գրգիռ տուող նոր ծրագիրներու:

-Երկրորդ՝ կայ հարցը 18-էն 25 տարեկան երիտասարդներու անդամակցութեան շարունակումին: Կարիքը կայ գործունէութեան շարք մը ծրագիրներու, որոնք տարիքային այս խումբին պատկանող անդամներուն կը զգացնեն, թէ իրենց օգուտներ կը ստանան այնքան, որքան որ կու տան:

-Այս մարտահրաւեր մըն է սեռային նկատառումը: Ժամանակն է, եթէ արդէն ուշացած չենք, գիտակցելու սեռային տարբերութիւնները եւ համապատասխանաբար ձեւաւորելու այնպիսի գործունէութեան ծրագիրներ, որոնք կը բաւարարեն կարիքները որոշակի սեռի մը, յատկապէս իգական սեռի, ըլլայ ատիկա սկաուտութեան, մարզախաղերու թէ ամբողջ ղեկավարութեան պարագային:

-Երիտասարդությունը յուզող այլ հարց մըն է, հաւանաբար, կազմակերպական աւելի (ժողովրդավար) կառոյց մը ունենալու նկատառումը՝ ընդդէմ մեծապէս բրգաձեւ այն դրութեան, որ գոյություն ունի այսօր, ըլլայ ատիկա սկաուտութեան մէջ թէ ամբողջ կազմակերպութեան առումով: Ասիկա կրնա զարկ տալ երիտասարդութեան աւելի լայն տոկոսի մը մասնակցութեան ժողովական կեանքին ու միութեան ղեկավարումին եւ միաժամանակ.

Նպաստել երիտասարդներու գործունէայ մնալուն:

-Վերջապէս բայց ոչ վերջինը, պէտք է մտածել ինչպէս բաւարարել բոլոր հատուածները մեր այլատար երիտասարդութեան իրենց տարբեր ենթահոդով ու ենթամշակոյթներով. Մասնաւորապէս ինչպէս գրաւել հետաքրքրութիւնը այն երիտասարդներուն եւ անոնց ծնողներուն, որոնք Միջին Արեւելք ծնած չեն, ոչ ալ հոնկէ գաղթած են, ինչպէս օրինակ արեւմտեան հիւրընկալ երկրի մը երկրորդ/երրորդ սերունդի հայերը, կամ հայրենիքէն նոր գաղթած հայերը Ռուսաստանի /Եւրոպայի/ Ամերիկայի մէջ:

Ամէն պարագայի, մեկնելով այս իրողութենէն, որ տիրականօրէն երիտասարդական կազմակերպութիւն մըն ենք, պէտք ունինք նոր տաղանդներով օժտուած երիտասարդ ղեկավար կազմերու, որպէսզի ընդառաջեն երիտասարդութեան կարիքներուն եւ իրագործեն անոր ակնկալութիւնները: Անհրաժեշտութիւն դարձած է մեր կազմակերպութեան մէջ ստեղծումը նոր մշակոյթի մը, որ բարեկամաբար տրամադրած է արհեստագիտութեան նկատմամբ, որ ականջալուր է երիտասարդութեան, որ երիտասարդությունը մաս կը դարձնէ որոշումներու կայացման ընթացքին, որ ետ կու տայ երիտասարդութեան եւ որ կը շեշտէ իրաւ գործակցությունը երեցներու ու երիտասարդութեան միջեւ:



Շարունակութիւն

***Պատգամաւորական 11-րդ Ընդհանուր Ժողովին որդեգրուած
կանոնագրային բարեփոխումներ***

Պատգամաւորական 11-րդ ընդհանուր ժողովի որոշումով կանոնագրային բարեփոխութիւնները ձեռնարկուելու հաղորդենք հերթային:

ՈՐԴԵԳՐՈՒԱԾ ՁԵԻ

ՅՕԴ : 33, Ներքին կանոնագրի վերաբերող.-

Ա. Յօդուածներու քուէարկութիւնը կը կատարուի ձայներու երկու երրորդ մեծամասնութեամբ:

Բ. Յօդուածներու բարեփոխութիւնները ի զօրու կը դառնան Կեդրոնական Վարչութեան վաւերացումէն ետք միայն:

ԲԱՐԵՓՈԽՈՒԱԾ ՁԵԻ

ՅՕԴ : 33. (Բարեփոխել Ա. բաժինը) .- Յօդուածներու քուէարկութիւնը կը կատարուի *իրաւաստի ձայներուն՝ ներկայներուն ձայներու* երկու երրորդ մեծամասնութեամբ:

Բ. Յօդուածներու բարեփոխութիւնները ի զօրու կը դառնան Կեդրոնական վարչութեան վաւերացումէն ետք միայն:

ՈՐԴԵԳՐՈՒԱԾ ՁԵԻ

ՅՕԴ : 225.- Մասնաճիւղի եւ մեկուսի շրջանի վարչութիւններու դիւանները կը վարեն մասնաճիւղի եւ մեկուսի շրջանի այն Անդամական Ընդհանուր Ժողովները, որոնց օրակարգին վրայ չեն գտնուիր վարչութեան հաշուետւութիւն եւ նոր վարչութեան ընտրութիւն. Հետեւաբար՝ առժամեայ եւ մնայուն դիւաններու ընտրութիւն տեղի չ'ունենար:

Շրջանային ներկայացուցչական ժողովին եւ Պատգամաւորական Ընդհանուր Ժողովին կը ձեռնարկուի առժամեայ եւ մնայուն դիւաններու ընտրութեան, ինչ ալ ըլլայ օրակարգը:

ԲԱՐԵՓՈԽՈՒԱԾ ՁԵԻ

Աւելցնել ընդգծուած բաժին

ՅՕԴ : 225.- Մասնաճիւղի եւ մեկուսի շրջանի Վարչութիւններու դիւանները կը վարեն մասնաճիւղի եւ մեկուսի շրջանի այն Անդամական Ժողովները, որոնց օրակարգին վրայ չեն գտնուիր վարչութեան հաշուետւութեան եւ նոր վարչութեան ընտրութիւն, ինչպէս նաեւ ներկայացուցիչներու կամ պատգամաւորներու ընտրութիւն. Հետեւաբար՝ առժամեայ եւ մնայուն դիւաններու ընտրութիւն տեղի չ'ունենար:

Շրջանային ներկայացուցչական ժողովին եւ Պատգամաւորական Ընդհանուր Ժողովին կը ձեռնարկուի առժամեայ եւ մնայուն դիւաններու ընտրութեան, ինչ ալ ըլլայ օրակարգը:

Յարգելի ընթերցողներ / Շարունակութիւնն յաջորդ թիւ ին մէջ:

ՄԻՋԻՆՔ

Ուրբաթ 4 Մարտ 2016թ. Ի կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Շրջանի տիկնայք յանձնախումբին. Տեղի ունեցաւ Մեծ Պահքի ՄԻՋԻՆՔԻ առթիւ ընտանեկան խրախճանք: Օրուայ ձեռնարկին յանձնախմբի տիկինները ըստ հայկական աւանդական սովորութեան պատրաստած էին ԲԱՂԱԸՁ.

(ըստ հայկական աւանդութեան բաղարջը խմորեղէն է որի մէջը մետաղադրամ մը պահուած է եւ այն անձը այդ յատուկ խմորեղէնը շահի, այս տարուայ մէջ յաջողութիւններ պիտի ունենայ):



Ձեռնարկին հաճելի ժամանցեցին 150 անդամ- ունի)ներ եւ հայրենակիցներ:

Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Շրջանի ընկերային յանձնախումբը մաս կազմեց օրուայ ձեռնարկին կազմակերպելով ՊԻՆԿՕ-Ի ի խաղեր:



Հ.Մ.Ը.Մ.

Եւրոպայի ատենապետական Ա. Ժողով

19 -20 Մարտ 2016ին Փարիզի մէջ գումարուեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի Եւրոպայի ատենապետերու Ա. Ժողովը, ներկայութեամբ Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ Գառնիկ Մկրտիչեանի, եղբ Անդրանիկ Պահարեանի եւ Ալէք Խաչատրեանի: Ժողովին մասնակցեցան Ֆրանսայի, Վալանսի, Մարսելի, Վիեննայի, Ալքմարի, Առնհեմի, Լոնտոնի, Սթոքհոլմի, Սոտերթալիոյ եւ Ալմելօ ի ներկայացուցիչները :

Ժողովի օրակարգը սկսուեցաւ 1 վայրկեան ոտնկայ լրութեամբ ի յարգանքի տուրքը մատուցանելու ընդհանուր համահայկական եւ մասնաւորապէս Հ.Մ.Ը.Մ.ական նահատակներուն . ուր ետք Հ.Մ.Ը.Մ. Կեդրոնական Վարչութեան ատենապետ Եղբ. Գառնիկ Մկրտիչեան փոխանցեց Կ.Վարչութեան բարի գալուստի խօսքերով ողջունեց ներկաներուն , պարգելով ժողովին հիմնական նպատակը եւ Հ.Մ.Ը.Մ. դիրքը Եւրոպայի մէջ:

Եղբ.Գ. Մկրտիչեան ի ողջոյնները աւարտելէ ետք ներկայացուցիչները ներկայացուցին իրենց զինքը ապա զեկուցեցին շրջաններուն կարգավիճակը: Քննարկուեցաւ Եւրոպայի մէջ (Սկաուտական , Մարզական , Կազմակերպչական եւ Յարաբերական) աշխատանքի ոճը ապա դժուարութիւնները:

Ժողովը աւարտին նախատեսուեցաւ յաջորդ Եւրոպայի Հ.Մ.Ը.Մ. ական (Սկաուտական եւ մարզական) հանդիպումներ եւ Եւրոպայի վկայեալ կարգի դասընթացքներ : Ժողովը աւարտեց հաջողութեամբ , երկօրեայ ժողովներուն ներկայ էր նաեւ Ֆրանսայի շրջանի ատենադպիր Քոյր Սեւան Նազարեան:



Հայրապետական եւ Խմբապետական Հանդիպում

19-21 մարտ 2016թ. Հովապետական այցելությունով ժամանեց Ալմելո Ֆրանսայի թեմի առաջնորդ եւ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ. Տէր Վահան Եպիսկոպոս Յովհաննեսեան ուղեկցութեամբ հոգեշնորհ Տէր Առէն Վարդապետ Շահինեան.:

Այցելութեան նպատակն էր հանդիպումներ կատարել Նեդրլանդական Թագաւորութեան մէջ Հռլանդահայ գործօն կազմակերպութիւններին հետ. Եւ Հ.Մ.Ը.Մ. Ալմելո-ն այդ կազմակերպութիւններէն հիմնական սոյներէ մէկը ըլլալով. Երկուշաբթի 21 մարտ 2016թ. տեղի ունեցաւ Հայրապետական հանդիպում միութեան անդամներուն հետ Հ.Մ.Ը.Մ. Ալմելո-ի սրահին մէջ :

Օրուայ ձեռնարկը ներկայ էր Ալմելոի Ս Գրիգոր լուսաւորիչ Եկեղեցւոյ թաղականութեան նախագահ Պր. Օնիկ Կելեջի եւ շուրջ 100 Հ.Մ.Ը.Մ. ականներ : Միութեան ատենադպիր Եղբ. Յարութիւն Պաղտասարեան բարի գալուստ խօսքերով յայտարարուեցաւ ձեռնարկին յայտագրի բացումը այնուհետեւ ամփոփ զեկուցում Հ.Մ.Ը.Մ. Ալմելոի կարգավիճակի մասին. ուր ետք Հոգեւոր հովիւի բացատրութիւնը ըստ սկաւուտական խմբապետական տեսակէտով:



Սկաւուտական խորհուրդը օրուայ ձեռնարկին պատրաստուած էր փոխանցելու հոգեւոր հովիւներուն Պատուոյ խմբապետական փողկապներ (ուր այդ փողկապներով Հ.Մ.Ը.Մ. Ալմելո ի բոլոր անդամները կրկին կ'վերահաստատեցին իրենց ենթակայութեան խոստումները հաւատարիմ մնալու Հռլանդահայ գաղութին մէջ Առաքելական Ս. Եկեղեցւոյ ծրագիրներուն իրականացման գործունէութեան) . Միութեան ատենապետ Եղբ. Սարգիս տէր Ղազարեան փոխանցեց Պատուի փողկապը Հայրապետական պատուիրակ (Տէր Վահան Եպիսկոպոս Յովհաննեսեան) ին իսկ Եղբ. Վարդան Պօղոսեան (Վարչութեան անդամ) հոգեշնորհ Տէր Առէն Վարդապետ Շահինեան ին: Ի փոխադարձ Հայրապետ ը իր ստորագրութեան յիշատակը փոխանցեց սկաւուտական խորհուրդին:



Եղբ. Յ.Պաղտասարեանի խօսքերէն ետք Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ. Տէր Վահան Եպիսկոպոս Յովհաննեսեանը իր հայրապետական եւ խմբապետական բարեմաղթութեան խօսքերը ուղղեց ներկաներուն յիշելով Հ.Մ.Ը.Մ. ի դերը իր երիտասարդութեան ժամանակ եւ այսօրուայ կարեւորութիւնը եւ ազգային դերը սփիւռքին մէջ:

Եղբ. Սարգիս Տէր Ղազարեան (Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ ի ատենապետ) շնորհակալութեան խօսքեր փոխանցեց Հոգեւոր Հովիւներուն եւ ներկաներուն ապա միութեանս կողմէ պատրաստուած յիշատակներ փոխանցուեցին Քոյր Փաթիլ Տատուրեանի եւ Եղբ. Գեւորգ Օհանեանի (Վարչութեան անդամներ) Հոգեւորներուն:



Հոգեշնորհ Տէր Առն Վարդապետ Շահինեան իր հայրապետական օրհնութիւններով զնահատեց Հ.Մ.Ը.Մ. ի պատմութիւնը աշխատանքը եւ այսօրուայ դիրքը վկայելով Հ.Մ.Ը.Մ. ի նշանաբանի զօրութիւնը (Բարձրացիր – Բարձրացուր) սփիւռքի մէջ գործօն կազմակերպչական աշխատանքին մէջ:



Օրուայ յայտագրին պատրաստուած էր նուագներ ուր հայրապետին մասնակցութիւնը հայրենասիրական երաժշտութեան մասնակցութեան անպակաս էր ուր ներկաներուն ոգեւորեց իր ձիրքերով:

Ըստ սովորութեան միշտ Տիկնաց Յանձնախումբին ներկայութիւնը հոյակապ էր իր պատրաստած նախ ուտեստեղէնով :



Օրուայ ձեռնարկին մարզական Յանձնախումբը իր բաժինը եւս ունեցաւ երբ Հոգեւոր Հովիւները իրենց յիշատակի ստորագրութիւնները ձգեցին Բինկ Բօնկի ռազետներու վրայ ի քաջալերանք Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ ի տարած մարզական աշխատանքներուն:

Օրուայ ձեռնարկը աւարտեց շատ ջերմ , հաճելի եւ Հ.Մ.Ը.Մ.ական ընտանեկան մթնոլորտով:



Ս.Զատկուայ Ընտանեկան պարահանդէս

Կիրակի 27 Մարտ 2016 թ. Ս.Յարութեան տօնի առթիւ. Հ.Մ.Ը.Մ. Ալմելո մեկուսի շրջանի վարչութիւնը (ՀԵՆԿԼՕ քաղաքին մէջ)կազմակերպեց ընտանեկան պարահանդէս:



Օրուայ ձեռնարկին մասնակցեցան Հոլանդահայերու սիրելի (Բարգէն Գեորգեան եւ Բաֆֆի Մարտոսեան) երգիչները ներկայ էին նաեւ մօտ 500 եւ ւաւել Հ.Մ.Ը.Մ. ականներ եւ միութեանս համակիրներ:



Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Շրջանի 2016թ.Առաջին եռամսեայ իրականացուած իրադարձութիւնները (Յունուար—Փետրուար—Մարտ)



9 Յունուար 2016 թ. (Հենկլո). Ընտանեկան.

Նոր տարուայ եւ Ս.Ծնունդի առթիւ
կազմակերպուեցաւ ընտանեկան պարահանդէս:

15 Յունուար 2016 .(Ալմելո) Կազմակերպչական.

վերահրատարակուեցաւ Նոր Ճրագ Եռամսեայ
թերթիկ (Բ.Տարի թիւ1) համարը. հայկական տարբերակով:

24 Յունուար 2016թ.(Ալմելո). Յարաբերական.

Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Շրջանի վարչութիւնը միատեղ Ալմելո-ի
Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ թաղականութեան եւ Նեղոլանդների
Հ.Բ.Ը.Մ.կազմակերպուեցաւ խրախճանք (*նուիրուած Հայաստանէն
ժամանցող երեխաներու համար*). որը տեղի ունեցաւ. Ալմելոի Ս.Գրիգոր
Լուսաւորիչ Եկեղեցւոյ Գալուստ Կուլպենկեան Սրահէն ներս:

24 Յունուար 2016թ.(Ալմելո).Մարզական .

Միութեանս (սրահի) ոտնագնդակի խումբը մասնակցեցաւ Հրանդ Դինգի
յիշատակին նուիրուած Երեւան Ընկերամշակութային հաստատութեան
կողմէ կազմակերպուած (սրահի ոտնագնդակի) մրցաշարին:

5 Փետրուար 2016թ. (Ալմելո). Յարաբերական.

Բարի կենդանի առթիւ կազմակերպուեցաւ մանուկների խրախճանք եւ
ընտանեկան ՊԻՆԿՕ-Ի խաղ.

6 Փետրուար 2016թ. (Ալմելո). Յարաբերական.

Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Շրջանի վարչութիւնը միատեղ Հոլանտայի
Հ.Բ.Ը.Մ. վարչութեան հետ մի աշխատանք տարուեցաւ .Ալմելո-ի Ս.Գրիգոր
Լուսաւորիչ Եկեղեցւոյ (Թալին մանկական) ձեռնարկը յաջողեցնելու
նպատակով:

12 Փետրուար 2016թ. (Տան Հախ). Յարաբերական.

Միութեանս վարչութիւնը իր մասնակցութիւնը բերաւ ՀՀԴեսպանատան
կազմակերպած (Հոլանդահայ Կազմակերպութիւնների) հանդիպումին:
օրուայ նիւթը .քննարկել Հայոց ցեղասպանութեան 100 ամեայ (2015թ.)
տարելիցին ուղղուած միջոցառումները եւ քննարկել 2016թ.ի Հայաստան-
սփիւռք համագործակցութեան ծրագիրներուն:

20-21 Փետրուար 2016թ. (Ալմելո) Սկաուտական.

Համագործելով Ալմելո-ի Ս.Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Ս.Մեսրոպ
Մաշտոց Կիրակնօրեայ դպրոցին հետ կազմակերպուեցաւ Հայ սկաուտի
օրուայ եւ մայրենի լեզուի օրուայ երեկոյ:



26 Փետրուար 2016թ. (Տան Հախ)Յարաբերական.

Անդամական մասնակցութիւնը բերուաւ
Համահայկական Հոլանդահայութեան
Կազմակերպութիւնների պատրաստուած Սումկայիթ
ցոյցին:

5 Մարտ 2016թ. (Ալմելօ) Միութենական.

Միջինքի առթիւ կազմակերպուեցաւ ընտանեկան
եւ անդամական նիստ եւ ՊԻՆԿՕ-ի խաղ:

19-20 Մարտ 2016թ. (Փարիզ). Յարաբերական.

Մասնակցութիւն Հ.Ա.Ը.Մ. ական Եւրոպայի ատենապետական
Ա.Ժողովին:

21 Մարտ 2016թ (Ալմելօ). Յարաբերական.

Հայրապետական հանդիպում Ֆրանսայի թեմի առաջնորդ եւ Արեւմտեան
Եւրոպայի Հայրապետական պատուիրակ. Տէր Վահան Եպիսկոպոս
Յովհաննէսեան ուղեկցութեամբ հոգեշնորհ Տէր Առէն Վարդապետ
Շահինեան. միութեանս անդամներուն հետ Հ.Ա.Ը.Մ. Ալմելօ-ի սրահին մէջ :

27 Մարտ 2016թ. (Հենկլօ) Ընտանեկան.

Ս.Յարութեան տօնի առթիւ ընտանեկան պարահանդէս:


Լուրեր Վա՛յ վա՛յ կղզի-են

Տարօրինակ ժողովուրդ

Ըստ սովորութեան մենք միշտ փոխանցած էինք տարօրինակ մեր
կղզու գիտնականներուն ժողովներու լուրերը . ուստի այս անգամ ձեզ
պիտի փոխանցենք համաշխարհային մարդասիրական
գիտնականներուն (Տարօրինակ) ընդհանուր ժողովը որը տեղի
ունեցած էր անդի կղզիին մէջ:

Ուր ուսումնասիրութիւններ քննարկուեցան թէ ինչպէս մեր
կղզու հայորդիները խաղաղութեան ժամանակ (Արի դուրս) ծրագիրը
կ'իրականացնեն իսկ Աղետաբեր օրերուն (Արի տուն) ծրագիրը:

Իրապէս Տարօրինակ ժողովուրդ



ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:

ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ
ՔՐԻՍՏՈՍԻ:

ՃՆՈՐՀԱԴՈՐ Ս. ԶԱՏԻԿ:

Հ.Մ.Ը.Մ.Ի

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄՕՏԵՑՈՒՄՈՎ
(ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՄԱՐԶԻԿ»Ի, ԹԻԻ 386-387).
- ՏԻՊԱՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ (Սկաուտական Գիտելիքներ).
- Բարիկենդան .
- ՄԿԱՈՒՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ .
- Հ.Մ.Ը.Մ. Այմելօ ի ոտնագնդակի (Ֆութպոլ ի) խումբերը .
- Հայ Սկաուտին օրուայ եւ Մայրենի Լեզուի օրուայ տօներ Այմելօ-ի մէջ .
- Հ.Մ.Ը.Մ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ .
- 3)Գործառնութային / կատարողական գործօններ
Գ– Երիտասարդութեան ներգրաւումը .
- Պատգամաւորական 11րդ Ընդհանուր Ժողովին որդեգրուած
կանոնադրային բարեփոխումներ .
- ՄԻԶԻՆՔ .
- Հ.Մ.Ը.Մ. Եւրոպայի ատենապետական Ա. Ժողով .
- Հայրապետական եւ Խմբապետական Հանդիպում .
- Ս.Զատկուայ Ընտանեկան պարահանդէս .
- Հ-Մ.Ը.Մ. Այմելօ Մեկուսի Շրջանի 2016թ.Առաջին եռամսեայ
իրականացուած իրադարձութիւնները.
(Յունուար - Փետրուար - Մարտ) .
- Լուրեր Վա՛յ վա՛յ կղզի-են .

Հասցէ / Adres : welgelegen 8 . 7608 JZ - Almelo

Կայք էջ Website : homenetmenalmelo@yahoo.nl

Facebook : Homenetmen Almelo

Առաջարկներու համար կը խնդրուի կապ հաստատել homenetmenalmelo@yahoo.nl հետ: